



ԲԱԶՄԱՎԷՊ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տ և տ և ս ա կ ա ն և շ Բ ն ա կ ա ն

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻԻ Ծ. 1854 ՄԱՐՏԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

Փորձով իմացեր և՛ և գիտեմ : (Երես 53)

Հիմա տեսնենք թէ երկիր մը մշակել ուզողն ինչ ճամբայ կը բռնէ բարեբեր գետնի մը տէր ըլլալու համար : Յայտնի է որ այդպիսի գործոյ ձեռք զարնողը նախ պէտք է որ աղէկ հմտութիւն ունենայ երկրագործութեան արուեստին ամէն մասանցը վրայ . և երկրորդ ճանչնայ թէ մէկ երկիր մը ինչ տեսակ տեղուանք կրնայ ունենալ, և թէ մշակելու տեղուանքը որոնք են . որովհետեւ մշակուած երկրի մէջ ալ կը գտնուին անմշակ ժայռեր, աւազուտ տեղուանք, անտառուտ լեռներ, թփոտ բլուրներ, լճացեալ անպիտան հողեր,

և ասոնք ընդհանուր երկրին մշակութեանը մնաս չեն ըներ . միայն թէ՛ որչափ աւելի առաջ երթայ մշակութիւնը, այնչափ աւելի կը պակսին երկրին անպիտան մասունքը : Օրայնք գիտնալով մշակողը կը սկսի ձեռք զարնել աշխատելու նախ քիչ աշխատանքով բանուելու հողերուն վրայ՝ որ դիւրաւ սկսի արդիւնաբեր ըլլալու : Այս զանոնք կարգի դնելէն ետե՛ կը սկսի դժուարին տեղուանքն ալ շտկելու, պարարտացընելու . ինչուան այն աստիճան կը հասնի, որ բոլոր երկիրը մշակելէն ետե՛ մեծ ճարտարութեամբ և չմշակուելու

տեղուանքն ալ պտղաբեր կ'ընէ . ինչ պէս են լճացած հողերը , քարուտ գետիներն ու աւազուտ դաշտերը :

Ըստ այսմ ուրեմն հիմա մենք ալ պէտք է որ ընենք : Ըրդ մենք վերը ցուցըցինք որ վեց տեսակ բացատրութիւն կայ տգիտութեան վրայօք . ուստի տգիտութիւնը ուղղելու ամէն կարևոր հրմտութիւններն առնելէն ետև , մենք որ կ'ուզենք ազգին տգիտութիւնը փարատել ու զազգը ծաղկեցընել , պէտք է որ այս վեց կարծեացը մէջէն որոնք որ ուղիղ են , անոնց գործադրութեանը աշխատինք . իսկ որոնք որ ծուռ են՝ անոնց ծուռութիւնը շտկել ջանանք , և այնպէս սով ազգը իր փափաքած երջանկութեանը հասցընենք : Ուրեմն քննենք հիմա կարծիքներն ու սխալները , որով կ'իմացուի նաև ինչուան հիմա զանոնք շտկելու համար ըրած ջանքերնիս ալ : Ըրաջին կարծիքն է ըսինք . Օ ուրիշները տգէտ ճանչնալ : — Ըստ ճանաչմունքն ուղիղ է , որովհետև այս է խոստովանիլ ազգին տգէտ ըլլալը . միայն ինք զինքը զատել մը կ'երևայ ազգին մէջէն , որ երրորդ կարծիքին մէջ յայտնի կ'իմացընէ . որով հարկ կ'ըլլայ ըսել թէ այս կարծիքը սխալ չէ , բայց պակասաւոր է : Հիմա ասոր վրայ խօսելէն առաջ մէկալ կարծիքներուն ալ ինչ տեսակ ըլլալը տեսնենք , ու ետքը կարգաւ շտկելու հնարքները մտածենք : Արրորդ կարծիքն է ըսինք . Տգիտութիւնը չարեաց պատճառ սեպել : — Ըստ է շատ շիտակ և իրաւացի . և երանի թէ մէկալ կարծիքներն ալ ասոր նման ըլլային , այն ատեն ազգերնիս բարեբաղդ կ'ըլլար , ամէն աղէկութիւն դիւրաւ կրնար ձեռք ձգել , և ամէն բարեմաղթութիւններ անթերի կը կատարուէին : Արրորդ կարծիքն է . Ինքն իր տգիտուիլ չճանչնալ : — Ըստ բոլորովին փաստակար ծուռ կարծիք մը , որն որ ամէն մարդուն սրբտին մէջ այնպէս հաստատուած է , որ շտկելն ալ շատ դժուար պիտի ըլլայ . և ինչուան որ ալ ջշտկուի , անհնարին է որ տգիտութեան դէմ եղած դարմաններէն օգուտ մը քաղուի : Արրորդ

կարծիքն ալ փաստակար և դժուարաբուժելիներէն մէկն է . որ է Ըմենուն վրայ գէշ համարմունք ունենալ : — Ըստ կարծիքն ամենուն սրտին մէջ ատելութիւն կը սնուցանէ , և ասոր ներհակ ազգին օգնելու համար սերն է հարկաւոր , որ աղէկ համարմունքէն առաջ կու գայ : Ըստ յոգնելու նիւթ մըն է այս ալ : Հինգերորդը . Փափաք տղոց դաստիարակութե : — Վեղեցիկ կարծիք է այս առջիններուն ներհակ . ճանչնալ դաստիարակութեան հարկաւորութիւնը , բայց կը պակսի այն մասը , որ տղոց դաստիարակութիւնը կատարել ըլլալու համար՝ մեծերունն ալ հարկաւոր է . ուրիշներուն համար փափաքողին՝ իրեն ալ պէտք է . այս ճշմարտութիւնը և ոչ մէկու մը մտաց մէջ կայ : Իսկ վեցերորդ կարծիքն է հետեւանք երրորդ և չորրորդ ամենափաստակար կարծեացը . որ է կարծել թէ ինքը միայն շիտակ գաղափար ունի տգիտութեան վրայ . որով ամէն մարդ ինք զինքն անկարօտ կը սեպէ իր կարծիքները շտկելու և նոր շիտակ գաղափար մը միտք առնելու : — Ըստ քեզի բարոյական երկիր մը մշակելու իր ամէն մէջը գտնուած աղէկ և գէշ հողերով մէկտեղ , որուն մշակելը շատ դժուարին է , ինչ որ ալ փորձով իմացեր ենք և գիտենք . բայց դժուարութեան մեծ մասը կ'ոչնչանայ , երբ յիշու ըլլանք՝ թէ երկիր մը մշակուած ըլլալու համար հարկ չէ որ մէջի ամէն մասերն ալ բանուի , այլ բաւական է որ մշակուի միայն ամէն բանուելու յարմար տեղուանքը :

Ուրեմն հիմա քննենք մէյ մը գիտութեամբ մշակուելու յարմար եղող մտքերը : Բայց մենք վերն ըսինք թէ այն փաստակար կարծիքները գրեթէ ամէն մարդու մտաց մէջ ալ կայ , որով կ'ըլլայ ըսել՝ թէ ամենեւին մշակուելու յարմար սիրտ չկայ : Ուստի այս երևոյթէն ջշտկելու համար , պէտք է գիտնալ որ ամենուն ալ նոյն ծուռ կարծեաց մէջ ըլլալը կը յայտնէ՝ թէ ամենքն ալ մշակուելու կարօտութիւն ունին , և ոչ էթէ մշակուելու անյարմար

են : Եւ թէ որոնք են յարմարներն և որոնք անյարմար մշակուելու , փորձը կը ցուցընէ , որ է այս : Երգիկներէն ու մանք իրենց կարծեացը վրայ սաստիկ յամառած կ'ըլլան . ումանք ալ բնական դիւրալուր կ'ըլլան . ուրիշներն ալ աւելի տրամաբանական միտք ունենալով՝ դիւրաւ պատճառ հասկըցող կ'ըլլան . կան այնպիսիներ ալ որ թէ և բնութեամբ դիւրալուր են , բայց սաստիկ կրից տէր ըլլալով՝ կրքերնին ելած ատեն , կամ որոնց դէմ որ հակառակութիւն մը ունին , անոնցմէ ճշմարտութիւնը լսելու ատեն՝ չեն կրնար խօսք հասկընալ . ումանք ալ բնական անհոգ կ'ըլլան , պատճառով խօսք խօսելու և խօսք հասկընալու համար չեն ուզեր խելքերնին յոգնեցընել : Եւ հաստից ամէն ալ թէպէտ վերը յիշած ծուռ կարծիքներն ունենալով տգէտ կ'ըսուին , բայց ասոնց մէջէն դիւրաւ խօսքի պառկելու յարմարութիւն ունեցող բնութիւններն են մշակուելու մտքերը , և ազգին միտքը մշակուելու համար նախ զանոնք ընտրելու է , ու ջանալու է մտքերնուն ծուռ կարծիքները փարստել , և զասոնք շահելէն ետև՝ անոնց օգնութեամբ աւելի ծանրալուրներն ալ կամաց կամաց ճամբայ կու գան . և մէյ մը ազգին գլխաւոր մասը գիտութեան ճամբան մտնելու ըլլայ , անկէ ետև դիւրաւ ազգը իր բոլոր ուժը դպրոցներուն կու տայ . ուսկից առաջ եկած տղաքը պզտիկուց գիտութեան ճամբուն մէջ կը սկսին մեծնալ . որով գիտութեամբ գործք տեսնելը հասարակաց կ'ըլլայ , և ազգը իր մշակութեան պտուղը կը սկսի վայելել : — Արեմն հիմա խօսքերնիս դարձընենք դիւրալուր , տրամաբան , խօսքի պառկող , անտարբեր և կրից մէջ չեղող մարդկանց , ու ասոնց հասկըցընենք ճշմարիտ գիտութեան հիմը՝ որ է տգիտութեան վրայօք մարդկան մտաց մէջ գտնուած գաղափարներուն շտկուիլը , որով ամէն մարդ ճանչնայ իր տգիտութեան աստիճանը և հասկընայ այս երկու հիմնական գիտելիքները . առաջին՝ թէ տգէտ եղողը ամէն ճշմարտութեանց վրայ շիտակ գա-

ղափար չկրնար՝ ունենալ . երկրորդ՝ թէ տգէտը չկրնար իմանալ իրեն լսած խօսքին շիտակ իմաստը հասկընալը , որով հետև տգէտ է լսած խօսքին պատճառները չգիտեր , ինքը կարծէ թէ անոնք չկան : Եւ երկուքն են բոլոր մարդկութեան այս աշխարհիս երեսը կրած ամէն թշուառութեան պատճառները : Ար էր թէ մեր ազգայինք ամէն ալ կարենային խելք հասցընելու միայն այս երկու ճշմարտութեանց . այն ատենը ոչ միայն երկինքը , այլ և այս աշխարհիս մէջ ալ երջանիկ կ'ըլլար ազգերնիս : Հիմա մենք տգիտութեան վրայ եղած ծուռ կարծիքները շտկելու ատեն , ասոնց վրայ ալ պիտի խօսինք . որովհետև այն ծուռ կարծիքներն ալ այս երկու հիման վրայ հաստատուած են :

Երդ տգիտութեան մէջ ծուռութիւն ունեցող կարծիքները այս չորսն են . Ա . Օ ուրիշները տգէտ ճանչնալ : Բ . Եւ ինքն իր տգիտութիւնը չճանչնալ : Գ . Եւ մեծուն վրայ գէշ համարմունք ունենալ : Դ . Եւ կարծել թէ ինքը միայն ունի շիտակ գաղափար տգիտութեան վրայ : Հինգերորդ մ'ալ կայ որ թէպէտ շիտակ է , բայց մէջը պակաս մաս մ'ունի . որ է Տղոց դաստիարակութեան պէտքը ճանչնալը . որուն պակաս մասն է մեծերուն ալ դաստիարակութեան պէտք ունենալը չճանչնալ : Հիմա սկսինք առջի կարծեաց մէջի ծուռութիւնը ցուցընել . բայց ինչպէս որ առաջ ըսի՝ մեր խօսքը խիստ բնութեան հանդիպողներուն համար չէ . որովհետև անոնք որչափ ալ բնական պատճառ հասկընալու կարողութիւն ունենան , բայց իրենց խիստ բնութեամբը իրենց մտածածէն գիտցածէն դուրս նոր բանի խելքերնին չպառկիր . իրենց կարծիքը չեն կրնար փոխել . բանի մը որ անգամ մը կարմիր ըսած գտնուեցան , այն բանը եթէ տեսնեն ալ որ ձեան պէս սպիտակ է , դարձեալ իրենք կը պնդեն թէ կարմիր է , ու սա նա պատճառներուն համար սպիտակ կ'երևնայ , բայց այն պէտք է որ կարմիր կոչուի , որովհետև իրենք առաջ այնպէս կարծեցին : Եւ տեսակ

մարդիկ մշակուելու երկրին ապառաժ
լեռներն ու ժայռերն են . մենք այս տե-
ղուանքս մշակելու չենք ելած . այլ մշա-
կուելու յարմար կահուղ հողերուն հա-
մար : Երգառջի կարծիքը զամենքը տգէտ
կը ճանչնայ , և տգէտ ըսելու ատեն զինքն
ալ մէկ տեղ կը խառնէ , բայց այնպէս որ
ուրիշներուն տգիտութիւնը ազգին փնա-
սակար կը ճանչնայ , բայց իրենք ան-
փնաս . որովհետեւ իր դատմունքը բնա-
կան կատարեալ է . ուսկից առաջ կու
զայ ամենամնասակար երկրորդ կարծի-
քը , որ է՝ ինք իր տգիտութիւնը չճանչ-
նալ . ասով է որ ամենքն ալ իրենք ի-
րենց խելքին և կարծեաց վրայ հա-
մարմունք ունին : Ինոր համար տգի-
տութենէ առաջ եկած փնասուց դար-
ման մը ընելու խօսք լսածնուն պէս ,
փոխանակ ականջ դնելու և գիտունի մը

ըսածին հետեւելու՝ իրենք իրենց ան-
կատար դատմամբ կը սկսին քննել գի-
տունին ըսածը , ու մտքերնուն յարմար
եկածն ընդունիլ , անյարմար երեցածը
մերժել : Եյսպէսով ամէն խրատ ,
յորդոր , ամէն ուղղութեան ճամբաներ ,
հնարքներ պարապը կ'երթան : Ուրեմն
տգիտութեան փնասներէն ազգը ազա-
տել եթէ կ'ուզենք , պէտք է որ ամէն
բանէն առաջ աշխատինք , ճար ընենք
այս փնասակար սովորութենէն դադրե-
ցնելու նախ մենք զմեզ և ետքը զու-
րիշները : Որն որ կրնայ ըլլալ քննելով
այսպիսի սխալ կարծեաց պատճառնե-
րը այնպիսի կերպով մը՝ որ ամենուն
խելքը պառկի . և զայս օրինակով մը
բացատրենք :

(ԳԻՏԻ ԸՅՐՈՒՆԱԿՈՒՄ)

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Գ Ի Շ Ե Ր

Ճանաչիցես դու զգիշերին քաղցրութիւն .
Ունիւտ

Չիջանէին նըշոյք արփուոյն
Լը լոյսն 'ի բաց ծածկէր յաչաց ծովամոյն .
Լը գոչեցի . Բստուերք որ գայք ձեզ ողջոյն :

Հետախաղաղ զաւերակօք անդ տունջեան ,
Գիշեր , ըզքոյդ հարուլ վըսեմ գաս խորան .
Գաս ոչ 'ի շուք աշխարհասփիւռ հանդերձեալ ,
Եյլ հեզաձեմ ամէնաճայր աղօտ փայլ .
Սերինք եւ ներքինք քոյուժ տէրութեան
Լըրկինք եւ երկիր հանուր տեղի տան .
Օ երդ աշխարհակալ 'ի բռանց վշտահար
Յանձնանուէր ձօն դիմեալ սիրաբար
Սողովուրդք 'ի խինդ առբերին
Խաղաղութեանց հաշտ աւետաբերին :
Իբրեւ զի վեհ ազգմանց խաղաղ քո պատկեր
Հանդիսատես յաչաց 'ի սիրտ ոչ հոսէր .
Ինդորրութիւն համբոյր , պարկեշտ լըուութիւն
Ի զուգակիրս ըմբռնելով դըրընդիւն .
Ի քոյդ հանդիպել ցաւք լըւեն տըխուր ,
Լը յարտօսրաթուրմն աչս անհրրապոյր